


ՀԱՅԵՍՏԱՆԻ

ՊՐՏՎԻՐ ՊՐՏՎԵԼԵԾ

ՀԵՏՈՒԹՅՈՒՆ 6

ՓԵԽԹՎԱՐ 1 · 1846 ·

ԹԻԴ 68



P.S.C.

Պահ ուշա Առաջ* Գիշեալ:

Մէկ օր մը գեղացի մը եկաւ Օպէրլինսա վարժապետին կերակուրի սենեակը և ըստ ։ “Ե՛զ, սիրելի վարժապետ, ո՞րչափ կըցաւիմ քու վրադ”:

Այս խօսքը համեստ սրտէ մը յառաջ կուգար, բայց միտնդամայն վշտացուցիչ խօսք մըն էր : Օպէրլինսա և իր կինը աղքատ անձինք էին, ու եօթը արու զաւակ և երկու աղջիկ ունեին սնուցանելու . ու աննոյն վայրկեանին առ ինը զաւկներն ալ մեծ և բոլորան սեղանին բոլորտիքը նասած ա-

խորժանօք կերակուր կուտէին : Օպէրլինոսի կինը՝ որ հրեշտակային հեղութիւն մը ունէր, ցաւագին աչքով իր երկանը նայեցաւ . ան ալ գլուխը վերցուց ու քըմծիծաղ ըլլալով պատասխան տուոււ . Ինչո՞ւ համար զիս մեղքնալու արժան կըհամարիս, սիրելի բարեկամ, հաւատ ինձի որ եթէ մահը զար ու իմ ինը որդւոցս մէկը յափշտակել ուղէր, (աս խօսքը ըսելուն գըլլաւու գդակը հանեց դէպի զուռը նետեց ու ժովլ մը) կըպաւայի անոր երեսին, Պամւրս ելիք ասկից, ով անդամ, ով հասկըցուց քեզի որ իմ զաւկլներէս մէկը աւելորդ բեռ-

*Ban de la Roche.

մը եղած ըլլայ ինծի : Տղայքը սաստիկ ծի ծաղելով առ խօսքին վրայ՝ ոտք ելան ու զացին իրենց ծնողն վեզը փաթառեցան . մայրելնին ալ սիրտը շարժուած՝ իր բարեւ սիրտ էլկանը ձեւաքը կըսեղմէր : Վեղացին առ տեսարանը իր աչքին առջելը ունենալ լով աղէկ հասկըցաւ թէ ինչ մեծ սէր՝ և աղքատութեան մէջ ինչ համբերութիւն ունին ասոնք :

Օպէրլինսոի գերդաստանը՝ բարեկարգութեան և միաբանական միրոյ օրինակ մըն էր : Խրիկունները՝ ամէնքն ալ ան նոյն սեղանին բոլորտիքը կըհաւաքրուէին . Հայրը՝ պատկերներ ու գեղեցկատեսիլ դաշտեր կը գծագրէր . մայրը՝ բարձր ձայնով պատմութիւն կամ բանաստեղծութիւն մը կըկարդար . խոկ տղայքը՝ կամ գծագրութիւնները կօրինակէին և կամ պէս պէս գոյներով կը գարդարէին զանոնք, միանդամայն ականջ զնելով ընթերցմունքին՝ որ երբեմն մինչեւ կէս գիշեր կըտեէր :

Վասնային եղանակին մէջ՝ հանգստութեան ժամելով ուրիշ զըսուանքներով կանց ցունէին : Շաս անգամ տեսնենուած է որ Օպէրլինսո արժանապատիւ վարժապետը, քերականական կըթութիւնները մէկ զի ձգած, իր զաւկներուն զինուորական կըրթութիւն կուտար . կարգաւ կըկայնեցունէր զանոնք, ու ինքը աս փոքրիկ խումբին առջեւէն քալելով հին թմբուկի մը վրայ ոտք առնելու եղանակը կըզարնէր :

Պարզ և անմեղ կենցաղ մըն էր ասի կայ, որուն բուն անձնասէրն ալ ըլլանար տուանց նախանձելու նայիլ : Օպէրլինսոի գաւկներէն մէկը՝ Վրից անունով, որուն վարքը պիտի պատմեմք հոս, ամենէն աւելի յօժարութիւն մը կըցուցընէր աս զինուորական խաղութուն . մեծ փափագով աւելթ կը փնտըւէր պարսպապահ զօրքերուն կըթութիւնը տեսնէլ, և երբոր տեսնէր՝ կըվազէր զինուորական զնդից կարգերուն մէջ կը մոնէր . անան՝ որ զինուորները տեսնելով առ տղունական իղձը, քըմծիծաղը կըլոյին անոր վրայ : Վրից իր ողական միտքովը կըխորհէր որ զինուորը ըլլայ բայց վերջապէս հոգեոր հովիւ եղաւան՝ ու իր խաղաղաբար պաշտօնին մէջ այնչափ քաշարտութիւն ցըցուց որչափ որ զինուոր

բական վիճակի մը մէջ կրնար ցուցուիլ, և անկեց ալ աւելի փառք ստացաւ :

Վրից իր աւաջի ուսմունքները նոյն զըսլոցին մէջ սորվեցաւ, ուր տեղ իր հայրը վարժապետութիւն կընէր : 1755ին էլլու անկէ համալսարանը մտաւ, ուր որ աղէկ սորվեցաւ փիլիսոփայութիւն և աստուածուանութիւն : Ան նոյն ժամանակը դաստուալթիւն ալ կընէր, և այսպէս աշխատելով բաւական տպրուստ ճարեց իւրին : Կամ հասալսակ մարդոց տղայք էին իր աշակերտները, բայց առ սակաւ սակաւ իր անունը հուշակեցաւ և հարուստ գերւ դաստանները վարժապետ կուզէին զինքը : 1762ին աւածարաբկուեցաւ իրեն դաստիարակ ըլլալու Ո. Օ. իէկէնհակէնի տղոցը, որ անատէնը Ո զբասպուրկի առաջին վիլարոյմն էր : Աս աւելթով՝ փարձով ցուցուց ան զիւրագգած ըլլալը և հաստատուն կամը ունենալը որովհետքը այնքան երեսիլ եղաւ . քանզի Օ. իէկէնհակէնի բարեկամներէն մէկուն յանձնուած էր որ քանի մը պայման ներու վրայով վարժապետին հետը խօսի : Բայց անիկայ բիրտ կերպով մը ըրաւ ասքանը, և երբասարդ դաստիարակին համարձակ պատասխաններով աղէկ մը պատճուեցաւ :

Վասիկ ան պայմաններուն մէկ քանին կըդնեմք հոս, Օպէրլինսոի պատասխաններովը :

Պայման : Տղայքը միշտ մաքուր հագուած պիտի ըլլան, ըւացուին եք :

Պատուական : Կըպատուիրեմ իմ աշակերտներուս որ մաքրութիւնը սիրեն . կիմ մացունեմ անոնց թէ որչափ օգտակար է մաքրութիւնը . բայց ընտանի հոգերուն յանձնաւու չեմ ըլլար, որ կըսնցընէմ իմ պատուական ժամանակս զանոնք վարժելու և իմ յատուկ ուսմունքներուս պարապէլու, որն որ ամէն աւելթ մէջ երբեք չեմ ուղեր զանց առնել :

Պայման : Դաստիարակը իր աշակերտներուն հետ պիտի պարտի շաբաթը երեք անգամ :

Պատուական : Վասիկայ ալ աւելի յաձախ կամ բիշ անգամ պիտի ըլլայ, եղանակին և պարապային համեմատ :

ԴՐԱՅ:

Պայման : Պողոսելու ժամանակը՝ դաստիարակը օդտակար բանելու վրայով խօսք բանայ աշակելունելուն :

Պարագանեան : Ասիկայ իմ սովորական ընթացքս է, ու ասան' կընեմ որչափ որ առիթ կունենամ :

Պայման : Սեղանի առեն գաստիարակը կըսրէ միսը :

Պարագանեան : Առ բանը բնաւ երբէք չեմ ըներ :

Վերջապէս Օպէրլնոս Օքէկէնհակէնի տունը մօտաւ իր ուղած պայմաններովը . և հոն բնակելու ժամանակէն օգուտ քաղը լովնոր ծանօթութիւններ ստացաւ : Քանզ զի ան միջոցին միտքը զբաւ որ գեղի մը հագեսր հովեւ ըլլայ . վասնորոյ հարկաւոր սեպէց որ բիշ մըն ալ բժշկութիւն սորվի, ու պինա կարեսր վիրաբուժական գործիքները բանեցունելու ընտանենայ : Աս նախատեսութիւնը շատ հարկաւոր էր, ըստ ուրում անտառները գեռ քաղաքներէն դուրս քժիշկ չէր դտնուէր : Օքէկէնհակէն ալ իր կողմանէք քաջալիրէց ու օդնեց Օպէրլնոսի բարի նախանձին . քիչ մը բժշկութեան տեսական գիտութիւնը սորվցուց անոր, ու ետքը ջանաց որ գործնականի հետեւու անոր առաջին ընդդիմութիւնները յաղթէ : Ոէկ օր մը երբոր կըխօսակցէն, անուանի վիրաբոյմը յանկարծիր հանդերձը հանդերձը հանեց վրայէն, շապկին թեւը վեր վերցուց և ըստ զաստիարակին, որ զարմանքով կընայէր անոր . «Կըզգամ որ հարկաւոր է ինձմէն արիւն առնել, ու դուն պիտի ընես աս գործողութիւնը . քեզ տեսնեմ պատրաստուէ»: Օպէրլնոս շուարեցաւ մեաց, ու կրվախար թէ իր տէրուջը ձեռուքը պիտի վիրաբորէ : Օքէկէնհակէն սոք կըխեց . ան ալ չկըրցաւ դէմ կէն նաւ ու կատարեալ յաջողութեամբ արիւն առաւ անկէ :

1765ին Օպէրլնոս թողուց աս տունը . բայց Օքէկէնհակէն երբէք զգաղքեցաւ անոր բարեկամութիւն և պաշտպանութիւնընելն : Երկու տարիէն ետև առաջարկեցին Օպէրլնոսի գողզիական գունդի մը մատրանավետ ըլլալ . աս առաջարկութիւնը արթնցուց իր սրախն մէջ տղայութեան ժամանակին յօժաբութիւնը որ ու

նէր զինուորական վիճակին : Ուստի ընդունեց աս պաշտօնը . բայց մէկ պարագայ մը հանդիպելով որ իր բովանդակ կենաց ընթացքը որոշեց, սովիպուեցաւ գրեթէ անմիջապէս ան պաշտօնէն հրաժարարելու :

Սղիւպէր անունով հոգեւոր հովիւր՝ որ տանուհինք տարիէ հետէ գան տըլլա Ուօշի բնակիչներուն բարելաւութեանը անձնանուէր եղած էր, 1766ին վերջերը ստիպուեցաւ իր պարագանաւուաւ ալ չէր կընար արժանապէս կատարել : Բայց ուղեց որ գոնէ զտնէ այնպիսի յաջորդ մը, որ իր բունած ընթացքը հատկնայ և շարունակելու աշխատի : Օպէրլնոսի համբաւը լած ըլլալով յցս մը ծագեցաւ իր սրախն մէջ, որ աս երիտասարդ աստուածաբանը իրեն յաջորդը կընայ ըլլալ :

Բայց հարկաւոր է որ երկու խօսք ալ գան տըլլա Ուօշի վրայով ղըսուցէնք : Աս գիւղը որուն անունը հին բերդէ մը առնուած է, վեց փարախ շղջապատ ունի, Ոթրասպուրկ քաղաքին մօտերը : Աս երկրի բնակիչները շատ ժամանակ ենթակայ եղան մարդկային աղքի ան երկու մեծ պատուհանին որ է աղքատութիւն և տղիտութիւն : Շատ ժամանակ իրենց մի միայն կերակուրը պտուղներ և վայրի խոտեր էին, ու երկիրը անտառներով ծածկուած էր : Աս աջին երջանիկ փոփոխութիւնը ան եղաւ, որ գետնախնձոր մտցուցին աս երկիրը, 1709ին :


Գանք հիմա պատմելու աս երկու արժանապատի հովիւներուն առջի անգամ մէկ ըղմէկու հետ տեսնուիլը :

Մէկ առառու մը Սղիւպէր՝ Օպէրլնոսի բնակարանը գնաց . մութ սանդուխէ մը վեր եւս և սենեակ մը մտաւ որ առաստաղին մէջն էր . դուռը բանալուն պէս սենեակին մէկ անկինը անկողին մը տեսաւ որ թղթէ վարագոյններով ծածկուած էր : «Աւստիկ գան տըլլա Ուօշի յարմար սովորութիւն մը», ըստ Սղիւպէր ինք իրմէ : Ոօտիկցաւ անկողինին և սկսաւ դուարձաւարանուի ընել (Օպէրլնոսի հետ իր վարագոյններուն վրայ) : Ենույց ըստ «Աս փոքրիկ երկըթէ տապակը ի՞նչ է սեղանին վըրայ կախուած»: «Ամ խոհանոցս է, պատաս-

խան տուաւ Օպէրլինսու . ես իմ ազգականներուս հետը կէս օրուան կերակուրը կուտեմ, որ թող կուտան ինծի ամէն մէկ անգամին կոոր մը հաց վերցունել սեղանէն : Երիկուան կերակուրի ատէն՝ հացը տա տնամիսկին մէջ կըդնեմ, աղ կըցանեմ վրան, քիչ մըն ալ ջուր կըլեցունեմ, յետոյ կանթեղս անոր տակը զնելով կըշալունակեմ իմ ուսմունքս : Ծէ որ մէկ երկու ժամ անցնելէն ետև անօթնամ, իմ ընթրիքս կընեմ, պինտ ախորժահամ կերակուր ուտելու պէս” : Ճաղտեցաւ Սդիւպէր և ըստ անոր . “Դուն իմ փնտուած մարդս ես” :

Պան տըլս Ոօշի նախորդ հովիւր՝ անատենը հասկըցուց Օպէրլինսուի իր այցելութեան բուն նպատակը : Են ալ ուրախութեամբ ականջ զրաւ անոր ըսածներուն, ու համարձակ դուուցեց թէ կընդունի ան առաջարկութիւնը :

Օպէրլինսու ելաւ Սդիւպէրի հետ Պան տըլս Ոօշ զնաց . հոն տեղի ընակիչներուն անմերդ և պարզամիտ կերպարանքը, և մինչեւ ան ամենը անոնց տրուած բարեկըլը թութիւնը և դեռ շատ բաներ հարկաւոր ըլլալը տեսնելով, ’ի գութ շարժեցաւ, և իր բոլոր ջանքովը առ խեղճ ժողովուրդին համար աշխատելու յանձնաւու եղաւ :



Օպէրլինսու պատուիքը :

Քանուեթը տարեկան էր երբ որ իր էկեղեցին անշուք բնակարանը մտաւ :

Օպէրլինսուի տուաջին հոգը եղաւ դըսլրատուններ հաստատել . քանզի շատ աղէկ զիտէր որ Պան տըլս Ոօշի բնակիչներուն թանձր տղիտութիւնը մեծ արդելը մը պիտի ըլլայ անոնց վեճակը լաւացընելու : Տգէտ մարդիկ գէշ կըխօսին, ըստածնին չասկըցուիր, ուրիշներուն խօսքն ալ իւրենք չեն հասկնար . իւենց յիշողութիւնը և մոսածութիւնը քիչ է : Վրեթէ չեն գիտեր ինչ որ կըլեցմէ առաջ եղած է, կամ թէ ինչ որ կըլլայ ուրիշ տեղուանիք, բայց միայն զիտեն ինչ որ կըտեսնեն իրենց ապրած տեղը . ինչ որ հայրելնին ըստած չեն իրենց կամ իրենք տեսած չեն, սքանչելի, անհաւատալի և անհնար կըթուի իւրենց : Ուտոի որ ատեն մէկը ստիպելու ըլլայ զանոնք՝ իրենց սորված ճամբէն դուրս ելլուր, այնպէս կըկարծն որ անիկայ իւրենց թշուաւութիւնը և կորուսոր կուզէ . Թէ որ անոնց մտքին թմրութիւնը արթընց ունելու ջանայ մէկը, անօդուու տշխատութիւն կըթուի իրենց . և ով որ խորհուրդ տայ անոնց, սովորութիւններնուն մէջ չընցին փոփոխութիւն մը ընելու, թէ և խիստ շահաւոր ըլլայ ան, թշնամի կըհամարին զանիկայ :

Վհա աս ցաւալի փորձաւութիւնները կրեց երիտասարդ հովիւն ալ Պան տըլս Ոօշի մէջ իր ընակութեան առջի տարիները : Ծէպէտեւ խոհեմութեամը և քաղցրութեամը կըփարուէր, այսու ամենայնիւ շատ զէմ կեցան առաջ իր ըլլած աշխատութիւններուն, ինչու որ գետինները գործել տալ կուղէլ, պտղաբեր ծառերուն մշակութիւնը տարածել, գետնախնձորը և կանեփը ըսւացընելու համար ալ աւելի հոգ տանիլ, (որովհետեւ ատոնք շատ յարմար են ան երկրի աւազուտ հողին) և հարկաւոր ճամբաներ բանալ տալ, մերձակայ գեղեցուն հետ հաղորդակցութիւն ունենալու համար :

՚Վ վերջոյ աղքու միջոց մը բանեցուց որ յաջողութեամը պատկեցաւ . քանզի սկսաւ իր ուղած բաներուն ինքը անձամբ օրինակը տալ, որ գեղացիներն ալ յորդորուելով ձեւը զանին անոնց : Ռամի մը նեղ ճամբ բաներ կային շատ բանուկ, որոնք իր թէմին վերաբերեալ երկու արտերու մէջէ

կանցնէին։ Ուստի ինքը սկսու իր ծառային հետ աշխատիլ ան արտերուն մէջը։ չորս հինգ ոտք խորութեամբ փոսեր բացաւ, մատաղատունկ ծառեր տնկեց հոն տեղուանքը, և անոնց բոլորտիքը լեցուց այն պիսի հողով որ աղէկ գիտեր թէ ան ծառերուն աճմանը նպաստաւոր են։ Վ.մէն տեսակ պտղատու ծառերէն, վր ինձորենի, տանձենի, կեռասենի, շլորհնի, ընկուղենի եք, մէյմէկ նորատունկ ձեռք բերած ըլլալով, կարգաւ տեղատորեց զանոնք իր պարտէղին մէջ, որ ուրիշ տեղ փոխազրելու կարեոր տնկոց ծառաստան մը եղաւ. և համբերութեամբ սպասեց որ իր թեմի ժողովուրդը ամէն օր աքբի առջեւ ու նենալով ծառերուն բարեյաջող վիճակը, ինքնին գան և ուզեն անոնցմէ։ Եր ակնկալութիւնը փուձը չելաւ. ծառ տնկելու յօժարութիւնը քիչ առենի մէջ տարածուեցաւ, և պատուաստելու արհեստը՝ որ ինքը շատերուն սորվեցուցեր էր, ամենքն ալ գործածէլ սկսան։

Երբ որ կուղէր ճամբանէր բանալ կամ ընդարձակել, կառավարիչէն հրաման առածին պէս՝ բրիչը ձեռքը կառնէր կերթար պինտ դժուար տեղանքը, ամեննեին հոգ չընելով թուփերէն ձեռքերը պատուելուն կամ քարերէն վնասուելուն։ Վ.ս կերպով քաջալերութիւն և բարի նախանձ մը կուտար անոնց։ Երբեմն զանազան տեղուանք միանդամյն գործէլ կուտար, ան ատենը ձի կըհեծնէր ու մէկ տեղէն մէկալը վազելով խորհուրդ կուտար և խոհեմ կարզագրութիւններ կընէր։ Դեռ ինքը չեկած խիստ լայնարձակ վտակներուն մէջ ծառեր կըդէին ու անոնց վրայէն կանցնէին. բայց ինքը ձեռք զարկաւ քանի մը կամուրջ շենել տալու. ու շատ չըշեց իր անձամբ աշխատելու օրինակովք խէլ մը կամուրջներ շինուեցան։

Բարեսիրտ հովիւը ինչ առեն կրտենէր որ հասարակաց օգտակար գործ մը պիտի չկրնայ մինակ ինք իր գլխուն կամ մէկ երկու հողի օգնութեամբը լըմնցունել, վնկերութիւններ կըհաստատէր կամ քաջալերութեան վարձք կըխոստանար, ու անանկ գլուխ կըտանէր։ Եւաև աս ամէն բարեկարգութեանց ծախքը կըհաղար պարզենէր

և ստորագրութիւննէր ընդունելով Վթրասպուրկի հարուստ ընակիշներէն։ Շատ անգամ գիշերաք ձի կըհեծնէր, քաղաքը կերթար ու ողբուժութիւն կըհաւաքէր իր թեմի ժողովուրդներուն համար, կամ անոնց իրաւունքները կըպաշապանէր դատաւորմէրուն առջին, որպէս զի ամէն կերպով օգուտ ընէ անոնց։ Վիրտը կըցաւէր տեսնելով որ ամէն անգամ աս խեղջ գիւղականներուն մէկ գործիքը կոտրուելուն, դրամի կարօտ են ուրիշ մը գնելու, և ամբողջ օր մը կը կորսնցունեն գործիք գնելու պատճառաւուհեռու տեղ երթալուն համար։ Ուստի զըժուարութեանը առջին առնելու մոօք խանութ մը հաստատեց հոն, ուր տեղ իրենց հարկաւոր գործիքը կառնէին ան նոյն զըժով որ կարժէր, և դրամն ալ ունեցած առեննին կըլճարէին։ Թէ որ փայտահատը լըլար առնօղը փայտ կտրելը լըմնցունելէն ետեւ, թէ որ երկրագործ իրեն անասունները, գետնախնձորը և վուշը ծախսէլէն ետեւ. ըստ որում ասոնցմով միայն գեղացիները իրենց ապրուսոր կըլճարէին։

Օպէրլինսի թեմին մէջ ընաւ մէկ արհեստաւոր մը չկար. ուստի պէտք եղած ատենը՝ որն որ շատ անգամ կըհանդիպէր, ինչպէս որ վերը ըսինք, քանի մը փարսախ հետու տեղ ճամբորդութիւն ընելու կըստիպուէին խեղջերը։ Վ.սոր համար։ Օպէրլինսու ուշադրութեամբ քննեց երիտասարդներուն ընդունակութիւնը, ընտրեց առաւ զանոնք որ իր որոշած արհեստին յարմար դատեց, հագուստ շինեց անոնց ու ուրիշ տեղ մը աշակելութեան զըժրաւ արհեստուր գիբը, ատաղձագործ, ապակագործ և ուրիշ արհեստաւորներ։ Վ.ս զործը խիստ յաջողութեամբ կատարուելով բազմաթիւ անձններ համեստութեամբ ապրելու միջոց մը ունեցաւ, և մեքենական արհեստներուն յօժարութիւնը ժողովուրդին տարածեցաւ։ Վ.սկէ զատ։ Օպէրլինսու մոցուց անոնց մէջ քանի մը ճարտարութեան արհեստներ ալ գլխաւորապէս բամպակ մանելը և ոստայնակութիւնը։ Օերունի մարդիկ

¹ Վրապահճը։ ² Կապահճը։ ³ Տապահճը։

⁴ Տողապահճը։ ⁵ Շամահճը։ ⁶ Զապահճը։

և դեռահասակ տղայք, արք և կանայք, որ յետին թշուառութեամբ և անգործութեամբ օրելնին կանցունէին ձմեռնային եղանակին մէջ, աս միջոցներով զործ և ապրուստ դտան :

Ապա խել մը օգտակար գրքեր ծախուաննը հետզհետէ տարածեց իր թեման կաններուն մէջ, քիչ մը կրթեալ եղողներուն : Աաև մասնաւոր կենակցութեանց մէջ ու շաբաթական դասերուն և խրամներուն ժամանակը որ իր տունը կուտար, կեմացունէր և կրթացատրէր անոնց ան ատենին խիստ կարեոր զիւտերը և երեկի զիպուածները ու խոհական զիտողութիւններ ալ ընելով՝ իր մեծ նպատակին համար անխոնջ կաշխատէր, և կրծանար որ ամենքն ալ կրօնական և բարոյական կրթութեանց մէջ տուաջ երթան :

Փոխ ստակ տալու մնուուկ մը հաստատեց հոն, որուն առաջն զբաննզլուխը իր բարեկամները հոգացին . և ասանկով մուրացկանութիւնը բնաշնչն ըրաւ : Ենհաւատարմութիւնը, և մնուուկին փոխ առնուած ստակը չվճարելը, իր աղջու և քաղցր խըրատներովլը՝ գարշելը բան մը սեպուած էր, և հազեւ կրգունուէր մէկը, որ այսպիսի անարդ գործ մը բնել ուղէր : Ես մնուուկը անթիւ օգուտներու պատճառու եղաւ . երբ որ աշխատասէր և համեստ գեղացի մը ձախորդութեան պատահէ լովլ չէր կրնար իր պարտքերը վճարել, կերթար մնուրմաբար կիմայունէր (Օպէրլինոսի . ան ալ միշտ կարող էր աղատել զանիկայ ան վնասէն : Ենքը կմնէր անոր հաշուէզիլը, կազմուէր առնելիքի տէրերուն ձեռքէն, որ շատ անզամ անոնք ալ աղքատ մարդիկ էին . ու փաքր գումար մըն ալ զժբաղդին ընծայ կուտար որ միջոց մը ունենայ վերստին իր գործը կարգաւորելու ու իր երկրագործութիւնը ընելու :

Հաս երկար կըլլար, թէ որ մի ըստ միունէ պատմէինք (Օպէրլինոսի բոլոր զիւտերը, որ ճշմարիտ եղացարիւթեամբ բորբոքուլ ՚ի զլուխ տարա, իր խնամոցը յանձնուած ժողովրդոց օգտին համար : Եւ թէպէտ գործունեայ էր բնութեամբ, բայց միշտ արժանաւոր ընկերի մը կարօտ էր որ

օգնէ իրէն : Եսիկայ ալ յաջողեցաւ անոր որ գոնէ . քանիզ Ուրիսամ Խողովմէ Ուիշ գէր անուն Աթբասպուրկի համալարանին վարժապետներէն մէկուն աղջիկը, որ շատ տորիէ հետէ որբ մնացած էր, գան տըլա Ուօշ եկաւ, քանի մը շըրաթ մնալու համար : Եր մեկնելին երկու օր առաջ (Օպէրլինոսի միտքը եկաւ թէ տափկայ պիտի ըլլայ ան, որ շատուած իրէն օգնական ըլլալու սահմաններ է : Ուստի իննդրէց ամուսնանալ անոր հետ, ան ալ հաճեցաւ աս բանին, և ամուսնացան ասոնք 6 յուլիսի 1768 ին : Ես տիկինը ինը զաւակ ծնանելին ետելարձ մեռաւ, 17 յունվարի 1783ին : (Օպէրլինոս շատ ցաւեցաւ իր կնոջը անակնկալ մահուանը վրայ :

Բայց առաքինի հովիւն (Օպէրլինոսի իր ուշադրութիւնը և հոգը ժողովուրդին ժամանակաւոր և մարմնաւոր բաներուն վըրայով միայն չթողուց, ոյլ միշտ կըլիշէր անոնց հոգեւոր պիտոյքնելը, և անզադար կաշխատէր Քրիստոնէական հաւատոյ մէջ զանոնք կրթելու : Իր շարունակ քարոզութիւնն մէկ ընկերութիւն մըն ալ հաստատեց՝ արքիատոնէական ընկերութիւնը անուաննելով, որպէս զի ժողովուրդը աւելի աղէկ կրթուի հոգեւորին մէջ :

Այսպէս ընական և բարոյական երեսը թը գան տըլա Ուօշի, զլսովին փոխուած էր . խողութեան մէջ ապրելը հանգիստ կրանքի փոխուած էր, տղիտութիւնը կըրթութեան, անձնատիրութիւնը՝ եղբայրի բութեան, բրտութիւնը՝ քաղաքավարութեան :

Օպէրլինոսի յաջողութեան համբաւը տոսակաւ սակաւ գրադղիսյի և գերմանիսյի մէջ տարածուած էր : Ուեծարու մարզիկ գան տըլա Ուօշ այցնլութեան կուգային, որ լուսաւորուին և բարի օրինակ տոնուն ասաւաքինի հովիւն :

Երկար կըլլար, թէ որ (Օպէրլինոսի կատարեալ կենդանազիլը նկարէլ ուղէ ինք . վասնորոյ կրատիպուիմք անոր երեկի մասերը միայն նշանակէլ հու : Հաս երկիւղած և խոջահար էր :

Սաստիկ կըմեղաղըէր ումանց սովորութիւնը, որ հացերնին կըլատնեն փշանքները աս զին ան զին ցրուելով :

Վղեկ աչքով չէր նայէր անոնց որ կերակուրի ատեն իրենց պնակին վրայ դրուածը չէին ուտէր լրմանէր :

Օգոստութեամբ կրպահէր սպիտակ թըղթի կտորները, ու անոնցմով աղքատ տղայոց դաստետը կը շնէր, կամ վրանին բարյական առածներ զրելով կը բաժներ անոնց որ մխիթարութին, գլաւուանան կամ աղէկութիւն ընելու սիրո առնուն :

Կորելուքները չափէ դուկս զգուելի էին իրեն :

Խիստ մաքրասէր բնութիւն մը ունէր, ու աղտոտ բաներ տեսնելով կը խոժուաւէր : Աստահութիւն չունէր այնպիսի մարդոց վրայ որոնք սովորաբար հագուստնին մաքրու չեն պահէր, ու հոգ չեն ըներ երբոր գէմքերնին ու ձեռքելոնին աղտեղի կը ման : Կասկած կը նէր թէ այսպիսի մարդիկ՝ թէ և մոլի աւ ըըլլան, զօնէ զուրկ են ան ազնուութենէն, վայէլ չութենէն և շնորհալի մոքէն՝ որ մարդկային կենցաղավարութեամ խիստ ցանկալի բաներն են :

Իր կենոցը մինչև վերջին տարբները նոյն գործունէութիւնը ու նոյն եւանդը ու նեցաւ, թէ իր կատարելութեամը համար և թէ ան մարդոցը որ կուղէին իր խրանեներով լրտաւորիլ : Ծէպէտե հիւանդութիւնները բիւ բիւ տիրեր էին իրեն, բայց խստութեամը կը վարուէր իր մարմնոյն հետ : Շատ անգամ կը սէր ինք իրեն, որ նատած տեղէն ելքելով ցաւ կը զգար իր անդամներուն մէջ . Ի՞նչ է առ ով ծոյլ, թնչ է առ . ով ջրից (Օպէրլինս, ո՞ւր է քույդդ, ի՞նչ եղար :

Ութնամեայ հասակին գեռ հաճելի էր իրեն սորվցունել երիտասարդներուն թէ ի՞նչպէս շիտակ կայնիլ պէտք է և չթողուլ որ թիվունքնին կորանայ ու լսնջքերնին ստամոքսին վրայ ծալրւի, որն որ անհոգութեամ և փափուէ կենաց նշան կը համարէր : Ուեռնելին հինդ օր աւաշ իր մը կանունքները սաստիկ ցնցում մը ունեցան, և 1 յունիսի 1826ին աւտուան զէմ, ձեռնամած դէպի երկինքը նայեցաւ, հանդարտ և վատահ սրտիւ . ապա աչուըները գոցեց ու մէյմըն աւ ըքացաւ . իր երկրաւոր կեանքը առ սակաւ սակաւ շիջանելով քանի մը ժամ անցնելին ետեւ մնաւ :



Դ'Էրմու Գլուխ արձեւ :

Աս թուշունին զօրութիւնը և անոր գիշաւաիք ընութեամ օրինակը շատ աղէկ կը տեսնէն Ամերիկայի Արխականի ըսուած գետին վրայէն ճամբորդութիւն ընդողները, երբոր ձմեռուան մէջ ջրային թուշունները մեծ բաղնութեամբ հիւսիսային կողմերէն կրդաւանան հարաւային կողմերը տաք կլիմայ մը երթալու : Աս ատեններս յաճախ կը տեսնուի արծիւը գետեղէրքը եղած խիստ բարձր ծաւերուն ծայրը ոտքի վրայ կայնած, ուրկէց իր փայլուն և խոժու աչքերով կը նայի անդամնը որ ըըլլայ թէ փոքրիկ այցեւման մը անցնելուն թեթև բայլին ձայնը անդամ ականջին չասնի : Այն ատեննը իր էգը թաւած է գետին զիմացի կողմը . և քանի որ որս չկայ, ատեն ատեն ձայն հանելով նշան կուռայ արուէն որ հանդարտ կենայ : Աս ձայնին զէմ ալուն աւ կէս մը կը բառ նայ իր լայն թեւերը և իր մարմննը բիչ մը դէպի վար կը ծաւէ ծիծաղէլու պէս ձայն հանելով, ու նորին իր աւջի կացութեամը մէջ կը մայ : Թարին յորձանքին հետ շատ տեսակ վայրի բաղեր արագութեամի կանցնին անկեց, բայց արծիւը վեհանձնութեամբ հոգ ըներ այնպիս պատիկ որսերուն : Սակայն երբոր հեւուէն զէպի իրենց կամաց կամաց եկող կարապին փողանման

Ճայնը կը լսուի՞ էդ արծիւը նորէն կը սկըսի
աղաղակերպվայն տալարուին, բանդի ինչ
պէս որ վերը ըսինք, ան ալիր լնկերին պէս
արթուն կը սպասէ : Են ատեն միւսը թօթւ
ուելով իր թերը շուտ մը կտուցովը իր
փետուրները կարգի կը դնէ ու կը սպասէ
կարապին գալուն որ արդէն ան ալ մօտենալու վրայ է : Կարապը իր երկայն պարա-



նոյն երկնցուցած, դարհուրելով կը նոյնի
իր թշնամին, անդադար կը բաղնէ իր մեծ
թերը որոնք կերևան թէ հազնե իր մարտ
մնոյն ժանրութիւնը կը վերցունեն, և ասանկ
կուզայ աս ահարկու թւշուններուն մէջէն
անցնելու : Երու արծիւը որ բոլորովին
պատրաստ է որսը չփախցունելու, կերէ
իր թաւած տեղէն սոսկալի աղաղակով մը,
որ հրացանէ մը աւելի սոսկում կուտայ կար
ապին ականջնեն : Հռա կը տեսնուի արծիւնի
զօրութիւնը, երբոր սլանալով օդին մէջէն
փայլսկի պէս կիջնէ երկաստ որսին վրայ .
որն որ տագնապի և յուսահատութեան
մէջ զանազան կերպերով կրծանոյ անոր
անգութ ճանկերէն առատիլ . վեր կերէ
նորէն վար կիջնէ, և կաշխատի ջրասոյդ
ըլլալով խալսալ : Բայց արծիւը տուաջուց
զիսնալով կարապին աս հնարքը, կուգայ
անոր տոսկը կը մանէ և իր ճանկերովը անոր
կուրծքին կը զարնէ որ կարապը վեր օդին
մէջը մնայ : Ես բանիս վրայ շուտով կը յու-
սահատի կարապը, քանզի արդէն շատ ալ-
կարացած է : Երծիւը տեսնելով իր որսին
ոյժէ կտրիլը, իր ճանկերովը անոր թերին

տակի կողմէն խոտորնակի գորնելով՝ գետին
եղերքը կը ձգէ զանիկայ :

Հիմա կը տեսնուի աս գաղան թւշունին
անգութ ողին, որ ուրախանալով իր ըրած
որսին համար, կը դնէ իր զրաւոր տոքերը
անոր վրան, և խորունկ կը վերաւորէ անոր
սիրուղ իր ճանկերովը . ուրախութեան ձայն
ներով կը կանչէ էդ արծիւը որ մինչև ան
կէտը իր ընկերին շարժմունքը կը նկատէր
միայն և չէր օդնէր անոր . վասն զի վատահ
էր որ անիկայ կարող է գործը գլուխ հանէ-
լու : Բայց հիմա կիջնայ հնն, և երկուքը
մէկ տեղ կը սկսին ան վաղած արիւնովը
կշտանալ :

Եռաջն ընդհանրական յառաջ :

Աս ժողովին պատհութիւնը՝ Եռաքե-
լոց Վործքերուն մեներորդ գլուխը կը
գտնուի, որ եղաւ Արուսաղէմի մէջ, հաւա-
նականաբար յամի Տեաւուն 52 կամ 53ին, այս-
ինքն Քրիստոսի խաչուելին քան տարիի
չափ ետքը : Ես ժողովին պատճառը ան
հակառակութիւնն էր՝ որ Ոնվախական օ-
րինաց Արարտորութիւններուն պահուելուն
վասյով ելաւ Հեթանոսութիւնէ ու Հրէու-
թիւնէ զարձող քրիստոնէից մէջ : Քան-
զի առ հասարակ Հրէայ քրիստոնէաները
իրենց քրիստոնէութեան դաւնալին ետքն
ալ տակաւին Հրէական արարտութիւննե-
րուն շատերը կը պահէին . թէպէտե զի-
տէին թէ ծիսական օրէնքը՝ Քրիստոսվ
կատարուած լմացած էր : Ենոնք բնակա-
նաբար սաստիկ յարեալ էին աս կանոնա-
պահութիւններուն . և յիրաւի աս արտաքին
ծէսերը անվնաս պիտի ըլլային, թէ որ առ
մարդիկը աննոնց պատճառովը՝ Քրիստոսի
աւետարանը խանգարած ըրլացին : Բայց
մարդիկ միշոյ յօժարութիւն մը ունին, ար-
տաքին անտարբեկը բաները՝ հարկաւոր բա-
ներու պէս բռնէլ . որ այսպէս՝ քրիստոնէա-
կան աղաստութիւնը կը վերցունեն, քրիստո-
նէական ճշմարտութիւնը կապականեն, և
երկառառակութիւն ու խսովութիւն կը մըտ-
ցունեն եկեղեցին մէջ : Երդ՝ Հրէայ
քրիստոնէաներէն ոմանք շուտ մը սկը-
սեցին հաստատել թէ Ոնվախական օրի-
նաց կանոններուն պահպանութիւնը՝ փըր-
կուելու համար հարկաւոր է, հակառա-

կելով Հեթանոսութենի գարզողներուն հետ
վասն զի անոնք չէին պահեր ան կանոնն
ները : Ենույթի մէկ քանին Հրէաստանէն
Վաստիոր իջան , (Վարձ . Ժե . 1 .) ուր առջի
եկեղեցին՝ Հրէայ ու Հեթանոս հաւատա-
ցեալներէն բաղկացած մէծ խովութեան
մէջ ձգեցին , իրենց հնարած վարդա-
պետութեամբը : Պօղոս և Բառնաբաս ա-
ռաքեալներուն հոն կանուիլն ալ բա-
ւական չէր ան խովութիւնները դադիրեցու-
նելու : Կերեայ թէ աս սուտ վարդապետ
ները՝ չուցելով մտիկ ընել Պօղոսին և
Բառնաբասին ; Կըհաստատէին թէ մէկալ
տուաքեալները իրենց կարծիքին համաձայն
էն : Ուստի աս նիւթը մէկ մէծ բան մը-
ըլլալուն հանար՝ միաբանեցան որ Վառքե-
լոց և երկյներուն յանձնեն զանիկայ , և
անոնք վճառէն Երուսաղէմի մէջ : Ա ասն
որոյ Պօղոս և Բառնաբաս Եկեղեցին մէկ
քանի անզամներուն հետ Երուսաղէմ խըր-
կուեցան , ան իրենց յանձնուած գործը
անոնց առաջարկելու : Համար 2 : Պօղոս
կըստեղեկացունէ մէզ՝ Պատղատացոյ թղթոյն
մէջ (Ք . ԳԼ . 1-10 .) (որ շատ հաւանական
է թէ աս զիւղուածին կըվերաբերի ան ,)
թէ նախ առաքելց և եկեղեցին գլխաւոր
մարդոցը առանձին պատմեց , Հեթանոսաց
մէջ իր վարդապետութիւնը և աշխատու-
թիւնները , և թէ Հակովքս Գետրոս և
Յովհաննէս իմանալով Վասուծոյ՝ անոր
ձեռքով գործածները , հաւանութիւն տու-
ին որ անոնք Հեթանոսներուն քարոզելու
երթան , բայց իրենք Թլիփատուածներուն ,
միայն աս զաշնազրութիւնը ընելով՝ որ
Հեթանոսութենէ զարձող քրիստոնեանէ-
րը՝ Երուսաղէմի մէջ եղած աղքատ սուր-
բէրուն (այսինքն քրիստոնեաներուն) մար-
ժաւոր կարօտութիւնները յիշեն : Կոյն ա-
տենը Պօղոս ու Բառնաբաս , Հեթանոսներուն
մէջը Տէրոջը կատարած գործքին համար
տուած վկայութիւնովնին մէծ ուրախութիւն
պատճառեցին բոլոր եղբարց մէջ : Համար
3 , 4 : Եւ հիմա Փարիսեցիներէն դարձի
եկողներուն մէկ քանին ելան և կըցուցընէ-
ին թէ Հեթանոսները պէտք է որ Վառքա-
րանին հետ Թլիփատութիւն ալ ընդունին .
և կըպնդէին թէ Տիտոս ալ՝ որ Յօն էր
աղդաւ , և որ Պօղոս իրեն հետ ասեր էր ,

պէտք է որ թլիքատուի : Բայց Պօղոս
բնաւ ամենաելն չէր հաճեր աս բանը ընկըւ
(Գառշ. բ. 5.) (թէպէտե ուրիշ անդամ
մը չւրէից նախապաշտումն դէմ պարտազ
տեղը դայթակղութիւն չուալու համար ,
Տիմոթէոսը թլիքատե լ տուաւ որուն մայրը
չըկայ էր , ու հայրը Յովն . Գառշ . ժշ .
1—3 .) վասն զի Փարիսէցիները , որ
կըսպնդէին թէ փրկութեան համար թլիքա-
տութիւն ալ հարկաւոր է , թէ որ Պօղոս
հաւանութիւն տալ անոնց ըստածին , յայտնի
պիտի ցուցընէր թէ փրկութիւնը միայն հա-
ւատքով չէ , և այսպէս ուրիշ աւետարան
մը քարոզած պիտի ըլլար : Գառշ . 8 , 9 :

Աս ամենահարկաւոր խնդիրը որոշելու
համար , առաքեալները ու երկցները քրիս-
տոնեայ հաւատացեալներուն ամենուն հետ
կամ գոնէ անոնցմէ շատերուն հետ (Հա-
նոր , 12 , 22 , 23 .) մէկ տեղ գալով
ժողով մը ըրին : Շատ մը ընսութիւններ
ըլլալէն հոգք , ոտքի վրայ ելաւ Պետրոս
(Հանոր 7) և պատմեց թէ ի՞նչպէս Շատուած
զինքը ընտրեր էր , Վւետարանը նախ չե-
թանոսներուն քարոզելու , և իր աշխատու-
թիւնը մեծ յաջողութիւնով օրչներ էր
հաւատքով մաքրելով անոնց սրտերը , և
Սուրբ Հոգին բաշխելով անոնց ինտոր որ
չըկէց ալ : « Ուստի , կըսէր Պետրոս , ին-
չու Վատուած կըսիրձէք , աշխիերաններուն
վիզոք անանկ լուծ մը դնելով , որ անիկայ ոչ
մեր հայրերը՝ ո՛չ ալ մենք կըցանք վերցու-
նել » : Եւ աւարտեց իր խօսքը ըսելով ,
թէ իրենք չըկէց ըլլալով թէկ գայթակ-
ղութիւն չուալու համար Վալսիսական գրոց
մէջի ծէսերը կըսպահէին ելքեմն , տակա-
լին փրկութեան համար պարտաւոր էին մի
միայն Տէր Յիսուսի նորհայը ապաւել-
նիլ , Ճիշդ հեթանոսներուն պէս՝ որոնք
երբէք չպահեցին ան արարողութիւնները ,
և թէ հետևաբար փրկութիւնը ամենաին
մէկ ծիսական օրէնքէ մը կախում չունի :
Պետրոսի աս կատարեալ վկայութիւնը Պօ-
ղոս և Տառնաբաս ալ հաստատեցին շատ
փաստերով , և պատմելով թէ Վատուած
ի՞նչ նշաններ ու հրաշենէր ըրեր է հեթա-
նոսներուն մէջ իրենց ձեռքովք : Հանոր 12:
Մն ատեն Յակովը (Հանոր 13) հաստատեց
անոնց բաննը չին կրտակարանի մարդարէ

ներէն, և յուցուց թէ պէտք չէ նեղել չե-
թանոնիւրէն դարձողները անսանկ խօսքե-
րով որ Վոտուծոյ շնորհացը անարդանք
կըլլան, և փրկութեան համար Քրիստո-
սի բրած քաւութեան տեղը, մարդկային
գործքերէ կախում ունենալ կըսորվեցունեն:
Ո իսյն թէ պէտք է յորդորուին ես կենալ
։ ախ կառոց աղստեղութիւններէն, ցան բա-
ներէն որոնցմով միտի երենային թէ կամ
պաշտութեան հաղորդ կըլլան: Երկրորդ՝
գուսնըկութիւնէ, որուն որ գրեթէ կամ
պաշտութեան պէս շատ ենթակայ էին:
Երբորդ՝ Խղճուած կենդանիներէն ու ա-
րիւնէն, որ այսպէս կարող ըլլան բարեկա-
մական հաղորդակցութիւն ունենալու Հրէից
չետ, որոնց աս բաները արդիւուած և գար-
շելի էին:

Յակովոսին աս խորհուրդներուն բոլը
ժողովը միաբաննեցան: Օձապէտև առաջ
շատ տարբեր դասումներ կային, բայց
կերեայ թէ Սուրբ Հոգին առաջնորդու-
թեամբը բոլըը մէկ միտքով եղան, և ժո-
ղովին վերջանալու ատենը անմիաբանու-
թեան ձայն մը ըսուեցաւ: Ա, ամսակ մը
զբուեցաւ ու խրիուեցաւ Անտոքի ու Այւ-
րիոյի և Կիւլիկիայի եկեղեցիներուն Յու-
ղայի և Շիղայի հետ, որոնք իբրև դես-
պան Խրուսաղէմի եկեղեցին կողմանէ Պօ-
ղոսի և Խառնաբասի ընկերութեամբը գա-
ցին ու մեծ ուրախութիւն տուին բոլոր Հե-
թանասութենէ դարձողներուն: որովհետեւ ի-
բրենց տարած նամակը անոնց Քրիստո-
նէական ազատութիւնը կըհասատէր: Հա-
մար, 22-31: Անք չեմք գիտեր թէ Հրէայ
հաւատացեաներուն մեծ մասը ի՞նչ գքա-
ցում ունեցան ան նամակին վրայով, բայց
անշուշտ անոնցմէ շատերը հնագունդեցան,
և իրենց Հեթանասութենէ դարձող եղ-
բայրներուն հետ ուրախացան: Բայց յետոյ
շւտով երեւցաւ մարդկային տկարութեան
մէկ ողբալի օրինակը մինչեւ անգամ սրբա-
զնն առաքեալի մը վրայ: Պետքոս (Վարչ.
ր. 11-21) Անտոք գացած ըլլալով, առ-
ջի բերանը Հեթանաս քրիստոնեաներուն
հետ համարձակ ընկերացաւ և անոնց հետը
կերակուր կերաւ, բայց ետքը երբոր Յա-
կովոսին բովին քանի մը նախանձախնդիր
Հրէութենէն դարձողներ եկան, ինքինըը

ետ քաշեց անոնց ընկերութենէն, և այս-
պէս անոնցմէ մեղադրուելին վախնալով ժո-
ղովին մէջ իր հաճութիւն տուած բանը ու-
րացաւ և մերժեց ան մարդոց ընկերու-
թիւնը զորոնք Քրիստոսով իրեն աշակեր-
տակից ըլլալ խոստովաններ էր: Աս ըն-
թացքս սաստիկ կեղծաւորութիւն էր: Իր օրինակը՝ երկեւի տպաւորութիւն մը
ըրաւ ուրիշներուն, որոնք իրեն հետ կեղ-
ծաւորեցան, և վերջապէս խառնաբաս ան-
գամ խոնարհեցաւ անոնց կեղծաւորութեա-
նը, և աւետարաննին Ճշմարտութիւնը երե-
սէ ձգուելու վտանգին մէջն էր, ան նոյն
անձանց ձեւոքը որոնք մինչեւ ան տաենը
աշխարհի մէջ անոր պարագլուխը սե-
պուած էին: Խմասուն և բարի մարդոց
ասանկ տկարութիւնները՝ յայոնի կըցու-
ցընէն թէ աշխարհիս մէջ քրիստոնէա-
կան Ճշմարտութիւնը Վոտուած մի պէն կը-
պահպանէ: Պետքոս երբոր Քրիստոսի
Հոգիովը զօրացած էր՝ կրցաւ կապերու,
ծեծի և մահուան մէջ անգամ Քրիստոսի
անունը ու Ճշմարտութիւնը խոստովանիլ .
(Վարչ. 41. դ. և ն.): բայց հիմա երբոր
բանը իրեն միայն մնաց՝ կըցուցընէ թէ ին-
քը ան նոյն պետքուն է, որ երբեմն ուրա-
ցաւ իր Ա արդապետը՝ երդումով ու ա-
նէծքով: Աս զիպուածին մէջը՝ շարժեց Տէ-
րը Պօղոսի սիրուը, որ ելլէ հրապարակաւ
և արիաբար յանդիմնութիւն մը տայ Պետ-
քոսին, և այսպէս Վւետարաննին Ճշմար-
տութիւնը պաշտպանէ: Երբոր տեսաւ թէ
Պետքոս «Վւետարաննին Ճշմարտութեանը
մէջ շնուակ չերթար» և զիանալով թէ
ինքը իշխանութեան կողմանէ «Ոէկ բա-
նով մը պակաս չէ երեւելի առաքեալերէն»,
(ք Կորնվ. ժա. 5.) փոխանակ Պետքո-
սին ըրածին հաւախութիւն տալու, «անոր
երեսին գէմ կեցաւ որովհետեւ անիկայ
մեղադրուելու էր» *: Անտարակոյս Պետ-
քոս հեղութեամբ կրեց աս յանդիմնու-
թիւնը, թէ և իրեն անպատութիւն մըն
էր, և խոստովաննեցաւ իր սիսալանքը ու
հրաժարեցաւ անկից: և առանեկով՝ յար-
մար արգելք մը զրուեցաւ Փարիսէցւոց
խմորին աճմանը գէմ, Վւետարաննին ան-

* Հայերեւութիւնը կամ, “իբր թէ մեղադրուելու էր” ։ իսկ Օյն
բարգրին մէջ “իբր թէ” բառը չկայ:

մահաբեր և ոխերիմ թշնամին, որ միշտ զանազան եղանակներով պատրաստ է ճշշմարտութեան լըսը նսեմացընելու ու քրիստոնէական խաղաղութեան և կենաց հիմքափելու :

Վ. Աս պատմութեանս վրայով հետեւեալ ծանօթութիւնները կընշանակեմք :

Ա. Աս ժողովը եղաւ, երբոր ՚Առ Կտակարանի շատ մասերը տակաւին գրուած չէին. և այսպէս դեռ հաւատոյ կատարեալ կանոն մը տրուած չէր եկեղեցին :

Բ. Աս ժողովը եղաւ, չէ՛ թէ իրենց խելքովը, ՚Քրիստոսի եկեղեցին կառավարութեանը համար՝ նոր օրէնքներ հնարելու, հապամիայն փրկութեան պայմաններուն վրայով Վւետարանին Ճշմարիտ վարդապետութիւնը քննելու և յայտնելու համար :

Գ. Աս ժողովին մէջ Վստուածոյն աղդեցութիւնով շնչուած առաքեալներ կային, որմն Ուուրբ Հողիէն ընտրուած էին՝ Ուուրբ Վրոց հատուածները գրելու, և անսխալառաջնորդուած էին Ճշմարիտ վարդապետութիւնը սորբեցունելու :

Դ. Այսողովոյն վճիւր աներկեսայ ուղիղ ըլլալուն, և Վւետարանին գլխաւոր Ճշմարտութիւններուն վերաբերելուն համար, Ուուրբ Վրոց մէկ մասը եղաւ : ՚Քանդի Վստուածոյ կամքն ան էր որ Ուուրբ Վիրքերը փրկութեան համար ամէն հարկաւոր բանները պարունակեն :

Ե. Երուսաղէմին դուրս ուրիշ տեղէ մը բնաւ մէկը չխրկուեցաւ աս ժողովին, բաց ՚ի Վնտիոքէն, ուր որ ծագեր էր ան հակառակութիւնը՝ որ աս ժողովին պատճառը եղաւ :

Զ. Աս ատենս Երուսաղէմ գտնուող առաքեալներէն զատ, ան եկեղեցին երեցները և բոլոր ուրիշ եղայլներն աւ աս ժողովոյն անդամ էին. և յայտնապէս մէծ բազմութիւն մըն էր, բանդի երկուասան համարին մէջ անոնք « ՚Իազմութիւն » կոչուած էն, և 22 համարին մէջ ըստուած է ան ժողովին համար, թէ « ՚Վնտիոքնը առաքեալներուն և երեցներուն բոլոր եկեղեցին հետ աղէկ երեցեցաւ որ », եթ :

Է. Աս ժողովոյն վճիւր բոլոր բազմութեան միաբան վճիւն էր, ու չէ թէ

մէկ մարդոց կամ քանի մը մարդոց վճիւր : Ոմանք կարծեցին թէ Յակովը առաքեալ էշխանական վճիւր մը ըրաւ, և մնացածները միայն հաւանութիւն տուին : Վ. Կարծիքը հաստատելու համար, Հայերէն թարգմանուած « ՚Իսրայէլ կուտէլէմ » , Յունական (Քրիստոնէական) բառը՝ (անոնք կըհասկընան « կուտէլէմ ») :

Դայց ասիկայ յայտնի սխալ է, քանի մը պատճառներու համար : (1) Մն բառը՝ թէպէտ շատ անգամ էշխան կընշանակէ, բայց շատ անգամ աւ կը գործածուի աս նշանակութեամբը . « ՚Իսրայէլ կուտէլէմ » , էնէկ այսպէս կըտէլէմ » :

(2) Օք որ միայն Յակովը ըրաւ վճիւր, ուրեմն կըհետեւի թէ անիկոյ գերազոյն իշխանութիւն մը ունէր Պօղակէն, Պէտրոսէն և Յովհաննէսէն, որոնք ամէնն աւ ժողովոյն անդամնելն էին : (3) Ա Ճառյն թուղթը որ իրկուեցաւ եկեղեցիներուն, բոլոր ժողովոյն անուամբը խրկուեցաւ, չէ թէ Յակովոսի կամ միայն ուրիշ մէկու մը անունովը . « ՚Կաքեալներ ու երեցներ և եղբայրներ, կըսրկեմք ողջոյն » : Համար . 23 : « ՚Ինչուորադէկ երեցաւ Հողին Ուուրբին ու մեզի աւ », ցը մեզի առաքեալներուս, երեցներուս և եղբայրց : Համար . 28 : Կարելի է թէ Յակովոս ժողովին նոխագահն էր. որովհետեւ իր առաքելական պաշտօնը Երուսաղէմի մէջ վարելու էր, որ տառեն միւս առաքեալները, բատ մեծի մասին ուրիշ տեղեր կաշխատէին . բայց թէ որ նախագահ եղած ըլլար աւնէ, աս բանս իշխանութեան մասին գլխաւորութիւն մը չէր ընծայեր իրեն :

Ը. Աս պատմութեանէն կըսրվիմք նաև Փրկութեան Ճշմարիտ վարդապէտութեանը ի՞նչ ըլլալը . թէ անոր մի միայն աղքատը « ՚Յիառա ՚Քրիստոս մեր Տէրոջը շնորհըն է » . անոր մի միայն միջոցը ան « հաւատքն » է, որ սիրող կըմարբէ » : Համար . 9, 11 : Պօղոս աղէկ կըբացարտի ասիկայ իր Պէտրոսի ըրաւ յանդիմանութեան մէջը . « ՚Ինչուոր մենք բուն Հրէայ եմք, և չէ թէ Հեթանոններէն մեղաւորներ : Վ. Պիտերէն որ մարդ օրէնքին զործքերէն ըկնար արդարանալ, միայն թէ Յիառա ՚Քրիստոսի հաւատքն » . մենք աւ Յիառա ՚Քրիստոսի հաւատացնքն « որ արդարանանք ՚Քրիստոսի

Հաւատքէն, և չէ թէ օրէնքին գործքերէն . որովհետև օրէնքին գործքերէն մէկ մարմին մը պիտի չարդարանայ” : Պատ. ր . 15, 16 : Հոս արդարութւնը մի միայն հաւատքէն ըլլալ ցուցուած է : Տնաւ օրէնքին գործքերը չէն կրնար ձեռնուու ըլլալ անոր, ուր ընդ հակառակն անոնք արգելը ալ կրնան ըլլաղ անոր, երբոր մարդիկ կարգիլն մի միայն Քրիստոսի նայէն : Քրդարանալու համար միայն հաւատք պէտք է և չէ թէ ուրիշ բան . բայց կրնաօնք արդարացած ըլլալ, և մեղքի մէջ մնալ . քաւ լիցի . Քրիստոս մեղաց պաշտօնեայ չէ (Համար . 17), և թէ որ մեր քակած բանները նորէն շնուրու ըլլամբ, յանցաւոր կրգմունիք . պէտք է որ մեղքէն հեռու ըլլանք և Վասուծոյ ապրինք : Համար . 19 : « Բայց ես որ հիմա մարմինովս կապրիմ նէ Վասուծոյ Որբույն հաւատքովը կապրիմ, ան որ զիս սիրեց, ու իր անձը ինձի համար մատնեց” : Համար . 20 : Եւանց հոգեւոր կեանք ունենալու, չեմք կրնար հոգեւոր պարտաւորութիւն կամ բարի գործք ընել . բայց հոգեւոր կեանքը՝ Քրիստոսի վրայ եղած հաւատքէն յառաջ կուգայ . հաւատքը՝ « սիրել կըմաքրէ” : Արտի մաքրութիւնը և բարի գործքերը՝ արդարացուցիչ հաւատքին պտուղները ու մի միայն վկայութիւններն են, որոնք իրեւ հարկաւոր պայման, արդարանալէն առաջ չեն երթար, այլ իրեւ հարկաւոր պտուղ անոր ետևէն կուգուն : « Այս պէտք է որ մենք հաւատանք ու արդարանանք, և ետքը պիտի սիրենք զԱստուած, ու մաքուր ըլլանք սրտիւ, և բարի գործքեր գործենք :

Ո՞ւ . Հոս կըտեսնեմք թէ ի՞նչպէս խնամով պէտք է զգուշանանք ան ամին բաններէն, որոնք միայն հաւատքով արդարանալու վարդարանալու վարդարապետութիւններն են :

Վճռածքեր բաններու մէջ կինամք ու ըիներան նախապաշարմունքին և տկարութեանը զիջանիլ անոնց դայթակղութիւն չուալու համար, բայց թէ որ խիստ պօտիկ և ըստ ինքեան անմեղ բան մը իրեւ հարկաւոր վրկութեան պահանջուկ մեղմէ, որն որ Քրիստոս հարկաւոր պայման գրած չէ, ամենեին հրաման չունիմք ան բանին զիջանէլու : Օքրօրինակ Պօղոս յօժար էր չըէի

պէս ըլլալ չըրէաներուն հետ, և ամենուն հետ ամին բան ըլլալ, որ կարող ըլլայ Վւետարանին կողմը շահիլ գանոնք . (ա կոչ թ . թ . 19—23) ու երբոր գայթակղութիւն էր չըրէից Տիմոթէոս (չըրէայ կեկան մը զաւակը) անթլիատ տեսնել, Պօղոս շուտ մը թլիատու տուաւ : Բայց երբոր սուտ եղբայրները կրպնդէին Տիտոսի թլիատուիլը՝ երբեւ հարկաւոր բան իր փրկուելուն, Պօղոս ամենեւին մոտիկ ըլլաւ անոնց, որ Վւետարանին Ճշմարտութիւնը հաստատ մնայ : Պատ. ր . 5 : Այ գիպուածին մէջ զիջանիլը, շնորհքով ու չէ թէ գործքով փրկուելուն մեծ վարդապետութիւնը պիտի խանդարէր : Քանի երբոր ես քաշուեցաւ Պետրոս Հեթանութիւնէ դարձողներուն հետը կերակուր ուտելէն, ան ընելով կը կրցուցընէր թէ ան մարդոցը Քրիստոսի վրայ հաւատք ունենալը միայն բաւական չէր, այլ նաև պէտք էր իրենց թլիատութիւն : Ուստի Պօղոս ըաաւ թէ իր ընթացքը « կեղծաւորութիւն” էր, և « չէ թէ Վւետարանին Ճշմարտութեանը մէջ շիտակ երթալ” : Ժաղովն այ գրեց թէ ան սուտ վարդապետները՝ Վնափորի եղբայրները իրար անցուցեր են անանկ “ խօսքերով որ անոնց անձերը պիտի խախտէինն” : Համար . 24 : Ուակայն աս ուսուցիչներուն պահանջմունքը ի՞նչ էր . չէ՞որ միայն անանկ մէկ արտազահութիւն մընչեւ Քրիստոսի մահը, իրեւ պարտաւորութիւն մը դրած էր բոլը իր ժողովրդոցը վրայ . և որն որ Վասուածքները չէր արգիլեր, և առաքեալները և չըրէայ քրիստոնեաներն ալ ըստ մեծի մասին տակաւին կըպահէին : Վյուռ ամենային կըզին կըաէ թէ անիկայ հարկաւոր բան սեպէլը Վւետարանին կործանումն է, և անոնք որ կըպատուիրէն զանիկայ պահէլ, մարդոց հոգիներուն խախտողներն են : Ուրեմն թէ որ Վասուածքտրութեան մը նայելով ասանկ է, ո՛չ անչափ առարկողութեան մը նայելով ասանկ է, ո՛չ անչափ առարկողութեան մը նայելով : Տէ՛ Յայր . իր . 18, 19 :

« Քրիստոնէին վրայ բնաւ ամպ մը չծածկեր որ անիկայ հաւատքով ծիածան մը չնշմարէ չօն :

Ա զո՞ւերը յիշաբնոցը : Տեղի է
Եցածները Հ տեմտլսնիս մէջ Տանեուցինք
Ո հայեալ Ա ահանգաց Ո օրսէսպըսի յի-
մարանցին շնուռածքին և անոր մէջի բա-
րեկարդութեանը վրայօք, հիմա հոս տեղ-
կընչսնակեմք տասներկու նշանաւոր զիա-
ռածներու պատմութիւնը՝ յիմարանցին
ուորեկոն ցուցակէն քաղերով :

Աւածնը՝ կըսէն յիմարանոցի գործակաները, յիմարանոցը բերուելին առաջքամերութը տարի քամուի մը մեջ զցուած պահուեր է, և աս բոլոր առևնս առանց ածիլուելու մասին է. բայց յիմարանոցը բերուելին ՚ի վեր սկսեց հանդարտիլ և հիմա իր առողջութիւնը տեղին է. աղէց կը հագուի, շատ մարտուր կըզգահէ իր սկնեակը և անկողինը, և թէպէտ քանի մը նիւթերու վրայով բոլորովին ապուշ է, բայց ընդհանրապէս հանդարաւ է, ընկերասէր, և բոլորովին հասպանէդ : Շաբաթը երկու անգամ ինքնինքը կածիլէ. տասնըլից հոգիի հետ սեղմն նստած կերակուր կուտէ, մեկ պահապանի մը հետ գուրս կելէ կըզգարտի գեղին մեջ կամ բաց տեղուանքը : Աս անձը մարդապահութիւն բրած էր :

Երկրորդը որ ինքն ալ մարգարապանուց
Թիւն ըրած էր, տասնըշորս տարի ըստ
տարկուած մնացեր է . յիմարանոցը բեր-
ուելուն մերկ էր, էր մագեթը և մօրուքը
շատ երկնցեր էին . և իր մարմինը այնպէս
աղջոտած սեցած էր ածուխի փոշիով , որ
երեսը նայողը կարող չէր անոր ճերմանկ
կամ սե ըլլալը որոշելու . իր սատակի պո-
ւալուն ձայնովք բոլոր դրացիները կը
ձանձրացունեւ եղեր , և շատ վնասակար ու
կատաղի մէկը սեպուած էր : Երբոր յիմա-
րանոցը եկաւ , մէկ նոր համոզերձ մը հազար
քլասավ , բերտաները զգուշացուցին որ զը-
բայէն հանեն ան հանգերձը և պահէն , հա-
տառելով թէ երկու ժամ քրշած պիտի պա-
տրստէ : Ինչ և իցէ ասիկայ ալ յիմարա-
նոցին բարեկարգ կառւալարութեամբը սոր-
մեցաւ աղէկ հոգ տանել իր հազուստին , և
երկու տարի է որ շարունակ լաթ կըհագնի ,
աղէկ անկողինի մը մէջ կըննջէ , կերակու-
րի առեն սեղան կընատի , հանգարտ է և
կըթուած , թէ և տակաւին խելագար է :

Երբորդը մէկ ծերունի մըն է եօթանա.

սուն տարի կան կամ՝ աւելի, որ քսանը շնչնդ
տարի շղթայով կապուած մնացեր է, և
ան նցին առունեն մէջ միայն մէկ անգամ մը
քակուեր է իր շղթաներէն : Աս անձը յիւ
մարանոցը գայէն՝ ի վեր շատ առնեն է որ
խիստ հանդարտ և քարքավոր մէկը եւ
դաւ, և աղջիւ կենցազաքարութիւն մը ուշ
նի . թէպէտ բողբովին խելազար է, այսու
ամենացնիւ իր սենհակը կարգաւորեալ կը
պահէ և տասնըեօթը հոգիի հետ սեղան նրա
տած կերպակուր կուտէ, առանց մէկ ան-
կարգութիւն մը ընելու :

Չորրդը կին մըն է . տափկայ այնքան ա-
տեն կարծը շղթայով մը կապուած մնացեր
է որ կէս մէջըէն վար ամենելին չէր կընար
դործածէլ, և շարունակ դոց տեղ մը մը-
նալէն իր առողջութիւնը մեծապէս վնասեր
է : Հիմարանոցին մէջ իր առողջութիւնը
նորէն ստացաւ . կամաց կամաց անդամնե-
րուն դորութիւնը տեղը գալով առանց դըժ-
ուարութեան սկսեց քալել, վերջապէս
իմ կը գլուխը եկաւ և կարող եղաւ իր
ապրուատը ճարել, և հիմա իր աղքակոսն-
երիուն հետն է :

Հինգերորդը՝ մեքենագործ մըն է որ վեց
տարի գոյ տեղ մը պահուած մնացեր է .
ասիկայ ալ մսրդ սպաններ է . և թէ որ յի-
մաբանոցը չը ինուէր , կարելի է որ բը-
նաւ իր բանտէն դուրս ելլելու չէ եղեր :
Հիմա աս անձը աշխատասէր մեքենագործ
մըն է , ժամանակին մեծ մասը իր արհես-
տը բանելով կանցունէ , յաճախ կըկար-
դայ իրեն տրուած հստուածաշունը և ըր-
ոյ գիրերը . չափազնց ուրախ է որ իրեն
համար անանկ տեղ մը շնորհեր է , և ամէն
առեն կօրհնէ յիմարանոցի հիմնադիրնե-
րը և գործակալները , ան բարերարութեան-
ցը համար որ հոն տեղ կըլլայ թէ իրեն և
թէ իր ընկերներուն . դուրս կելէ կըպը-
ուրտի և շատ անդամ եկեղեցի կերթայ :

Վեցերորդը՝ տասնութեսիթը տարիի գոյ
տեղ մը պահուեր է յիմարանոցը բերուե-
լն առաջ : Հատ վտանգաւոր և կտաղած
է եղեր . շատ անզամ շլթաներով կը կա-
պէին , թէև հաստատ բանտի մը մէջ էր .
Ուշու կը պառայ և անանկ վնասներ կընէ
ժղբը որ ներսէ ներս գոյ տեղ մը կը պա-
տէին : Հիմա աղէկ կը հագուի , խորք է և

թէպէտ երբեմն կըգրգուի, բայց ընդհանը լրապէս պարկեցու և հանդարստ է: Ասիկայ սպասաւոր կանանց օգնութիւն կընէ՝ գետինը լրւալով, ջուր քաշելով, իերակուր եփելով և ուրիշ ասոնց պէս տնական ծառայութիւններ ընելով: Աս ալմարդապան նութիւն ըլրած էր:

Եօթներորդը՝ կատղած խելագոր մըն էր որ շատ տարիներ շղթանելով կապուած և գոց տեղ մը մնալին ետեւ թող տուեր են որ տեսնեն թէ ինչ կընէ: Ասիկայ աղատութիւն գտածին պէս շնորհ կըլաղէ իր եղօրը վրայ կըսպաննէ զանիկայ, և յետոյ կըգաղէ իր բրոջը ետեւէն որ ան ալ սպաննէ, և գուցէ պիտի սպաննէ եղէր թէ որ շուտով չամսէին ըբանէին զինքը: Կոյ բանտի մը մէջ պահուած տտենը մերկ էր և աղտոտ: Բայց հիմա մաքուր կըհագուի, և իր անձը մաքուր կըսպահէ և հանդարստ է, ուրիշներուն հետ կըխառնուի կընկերանայ:

Ութերորդը կին մըն է, որ տասը տարի առանց հանդերձի մնացեր է: չափազանց տղոտու և գէշ է եղէր: Հիմա զգեստ կը կըհագնի, իր անձը մաքուր կըսպահէ: շատ ուրիշներուն հետ սեղմն նստած իր կերակուրը կրուտէ: Նմանսապէս կարեր կըկարէ և հիւսուած բաներ կըշնէ: տաիկայ ատեն ատեն կըկատի, բայց առանց դժուարութեան կամ խառութիւն բանեցունելու կը սանձուի:

Իններորդն ալ կին մըն է՝ որ շատ աղտեղի է եղէր, երկու տարի հանդերձ չէ հազեր, և նոյն ատենը արուղի տեղ մը բանտարկուած մնացեր է, հանդսութեան վերաբերեալ ամէն բանէն զուրկ, և ինչ որ իրեն տլուեր կտոր կընէ եղէր: Հիմա մաքուր կըհագուի: Քիչ մը կըգործէ, սեղանին վրայ կերակուր կուտէ ընկերութեամբ: շատ գեղջցիկ եղանակով մը կերպէ երբոր մէկը խնդրէ, և զիւթէ միշտ քաղաքավար է և զուարթ:

Ծաներորդը՝ ութը տարուան խելագար մըն է, որ զիւթէ բոլոր աս ժամանակը բանտի և վանդակի մէջ անցուցեր է: Ասիկայ պատիկ աղայ մը սպաններ է օրոցին մէջ զնացած ատենը անոր կոկորդը կորելով, և նոյն ատենը կացինով մը ծեր մարդու

մը մրոյ յարձակուեր է: կըսուի թէ հապալէն տուաջ շատ թշուառ վիճակի մը մէջ է եղէր: Հիմա զեւ ինչ լոգասր է բայց ուղարթ: իր սենեակը և անկողինը աղէկ կը պահէ, կանոնաւորապէս սեղմն կընատի, իր ատենին մեծ մասը կարգալով և ընկերութիւններ ներուն հետ խոռութիւն կանցունէ, և քիչ մըն ալ կաշխատի:

Ժաներորդը՝ ասիկայ գէշ խենթ մըն էր հոս բերուած ատենը: մեզի բերողները ըսին թէ շատ կատաղի և վատնեղաւոր խենթ մըն է: յիմարանոց մասծ ատենը աղտեղի էր և զրիթէ մերկ: Հիմա մաքուր է, հանդարստ, վրան կըհագնի, և կերակուրը ուրիշներուն հետ կուտէ: շատ զուարթ կեանք մը կանցունէ և օգուտ ալ կընէ: ամեն օր յիմարանոցէն դուրս կերթայ ուրիշներուն համար վարձքով փայտ կըկու:

Ժերորդը՝ մէկ խելագոր մըն է որ մարդապանութիւնն ընկերուն համար վեց տարի բանտի մը մէջ պահուեր է, և գուցի է իր բոլոր կեանքը հոն պիտի անցունէ եղէր: Աս ալ հոս տեղ վեց ամիսէն ետքը սկսեց աշխատիլ, և չէ թէ միայն ամեն օր կըբանի, այլ նաև աղէկ հոգ կլատանի պարտէր և երկրագործութեան վերաբերեալ ամէն բաներուն: Շատ հանդարստ է և իր մէն պահանջուած բաները շուտով կըկատարէ: Ասոր հաւատարմնութիւն կըլսյ, և առանց վերակացու մը ունենալու իր զործը կը կատարէ: Շատ անգամ զսրմացի եմք տեսներութիւնն իմարանոցին խելագարներէն եր կուքը՝ որ առանց պահապան ունենալու, մէկտեղ արտը կըհերկին: Ասոնք երկուքն ալ մարդապանութիւնն ըլրած են, և երկուքն ալ մինչեւ հիմա խելագար են:

Աս տամներկութիւն պէս ուրիշ շատեր ալ կան, որոնք ամենն ալ անբժշկելի խելագարներ համարուած էին, բայց հիմա բաւական աւողջութեան դարձած են, և կարգադրութիւնը ու մաքրութիւնը սկսէ լու մեծ փոյժ մը ունին: Բայց դիտեցինք որ աս խելագարներէն մէկը երբոր առանձին մէկ տեղ մը դրուելու ըլլոյ և քանի մը օր անսնկ ձգուի, հանդերձը պատուելու և մէրկ ու աղտոտ մնալու բնութիւնը վերստին կըդառնայ:

Արքայի Հայութ Արքայի Բայ:

Արքայի դաշտանալի բան մըն է որ Ա. փրի կեի հրատապ անապատներուն մէջ տեղ տեղ այնպիսի տեղուանք կը գտնուին, որ տունկերը կաճին և պտղաբեր կը լսն : Արանզի ասոնց չորս գին դիւրոշարժ աւազ մը ըլլալով, ուր տեղ ոչ բնակութիւն և ոչ մշակութիւն կը լսոյ, կող իներուն կը ըմանին, և հոս միայն մարդս իր ապրուստը կը նայ ճարել, և կարաւանները կուգան կը հանգչին իրենց անուաննելի աշխատութիւններէն, երբ որ Ճամբորդութիւն կը նեն աս անհուն անապատներուն մէջը : Ըստ գծուարդին է այսպիսի տեղերուն պատճառը գտնէլը . բայց Երտեսեան հորերը՝ որ շատ հին ատենէ 'ի վեր կը գտնուին ան նոյն տեղուանքը, անշուշտ անոնց պտղաբեր ըլլալուն շատ օգտակար եղած են : Ա. իշպուրի Գերմանացի Ճամբորդը վկայութիւն կը բերէ Ողիմպիոդորոսէն՝ որ Աղեքսանդրիա Ժաղկեցաւ վեցերորդ դարուն մէջ, և որ կը պատմէ թէ՝ որ ատեն քանի մը հոր փորհցին, երկու հարիւր, երեք հարիւր, և երեմն մինչև հինգ հարիւր կանգուն խորութեամբ, անոնց բերնէն գետորէն ջուր կելէր, որով երկրագործները իրենց արտերը ուղղեցին : Ըօվ Աղեղիացի Ճամբորդը որ ճարբարոսաց երկերը Ճամբորդութիւն կը ներ գէափի 1727ին, կը պատմէ թէ Աահարայի անապատին բնակիչները վաղուց հետէ ծանօթութիւն ունեն Ա. տեսեան հորերուն . կը սէ թէ, «Գեղեցի կան Աահարայի մէջ որ ոչ աղբիւր ունին և ոչ ջրի ակունք . բայց բնակիչները գարմանալի կերպով մը ջուր կը ճարեն իրենց : Ասոնք քանի մը հոր կը փորհին հարիւր, և երեմն երկու հարիւր կանգուն խորութիւն խորութիւն ունեն : Աս բանին համար կը փորհին զանազան կարգ գտնուած աւազը և խիճը, մինչև որ տեսակ մը քար կը գտնէն որ սե քարին կը նամանի, և գիտեն որ անոր տակին է իրենց պահուածուածը քանածը, ք երկրի ասկի ծովը . քանզի ընդհանը բավէս աս անունը կուտան անդունդին : Աս քարը դիւրաւ կը ճարեն, ուսկից անմիջաւ պէս այնքան աւատ ջուր կելէ, որ հոն

իջնող բանւորները՝ երբեմն չկը նալով զիւենք աղասիկ կը խողդուին, թէ պէտև խիստ շուտով կը հանեն զանոնք :

Մ. Երակօյի տուած աս զանազան վրկայութիւնները իր զիտնական օրացոյցին մէջ՝ 1835ին, որ աշխարհագրական երկայնութեանց վրայով կը խօսի, շատ տուն չէ որ քիմիագործ Դաղդիացին Ո. Շ. Ջ. մա ալ հաստատեց, որ տաննումէկ տարիէ հեակ վերի Խղիպտասի բարեբեր տեղուանքը կը բնակի, և անոնց քաղաքական և զինուորական կառավարչութեան պաշտօնը իրեն յանձնուած է : Օժբէի մեծ բարեբեր տեղը՝ քաննուհինդ փարսախ երկայնութիւն, և երկու, երեք և չորս փարսախ լայնութիւն ունի : Կարպի բարեբեր տեղը՝ ուր որ պաղեղն զործատուն մը կայ, զիւթէ քան փարսախ երկայնութիւն ունի, և մակերեսոյթը ձուածն է : Աս երկու տեղուանքը գրեթէ քաննուհինդ հազար օրավար բարեբեր գետին կը պարունակին, որ շատ աղէկ կուգան շաբարի, լեղակի, տորոնիկ և քամպակի մը շակութեանը, ինչպէս որ Ո. Շ. Ջ. մ փորձէր է : Ասոնք ծակ ծակ են մաղի պէս՝ Ա. տեսեան հորելով, որոնց մեծ մասը կործանուած չենքերուն փայտերովը և անոնց պատերուն քարերովը գոցուեր են : Ո. Շ. Ջ. մ.՝ 1836էն՝ ի վեր աս հորերուն շատը մարել տուաւ, անսնկ որ հիմա մինչեւ երկրին մակերեսոյթին հաւասար ջուր ելաւ : Աս հորերէն մէկուն Գաղղիոյ մէջ Կլպէֆի հորին պէս՝ հարիւր ութը և երսուներիք սանդուխն խորութիւն ունեցող ջուրէն ձուկ ելաւ, ուսկից՝ Ո. Շ. Ջ. մ շատ անգամ կերաւ :

Աս հորերուն շատութենէն և անոնց զանալուն զիւբէն կը կարծուի, թէ աս երկու բարեբեր տեղերուն որ կողմը որ ծակուի, անշուշտ ջուրը վեր պիտի ելէ, բացուած տեղն տրամագծին համեմատութեամբը :

Պարդուն մէկը կը յօրդորէր մարտիրոս մը որ իր հաւասարքը ուրանայ, այսպէս ըսելով, «Ակեանքը քաղցր է ու մահը գմնդակ» : «Իրաւ է ըսածդ»՝ պատասխան տուաւ քրիստոնեան, «Բայց յափառենական կենաքը աւելի քաղցր է, և յափառենական մահը ալ աւելի գմնդակ» :

¹ Ծառ: ² Տէսնելու: ³ Զիւլու:

“ Համեմատությունը օբյեկտով առաջ ըստով լինեան :

Երբեմն այնպիսիք տապաւորութիւններու ընդունակ էմք, որ թէպէտ շատ տկար են ունկ և որոշակի չեն խմացուիք, բայց միտնգամայն բաւական են անանկ գործքիք ընել տալու մեջ՝ որուն պատճառը չեմք կը բարեար խմանալ: Աս քանի վրայով հետեւեալ ղիպուածը կը պատմէ հւչակեռոր Լամփաս մաթէմաթիդոսը: «Փարքիդու վաճառականներէն մէկը կը սէ, որ խիստ հարկաւոր դորձի մը համար Վէն-Ճէկրմէն գայած ըլլալով, մէկ օր մը աս քաղըին փողոցներուն մէկին մէջէն քալած տանը կը մոտածէր իր դորձքին վրայով, չերցաւ վապել զինքը ցած ձայնով վաղեմի երգ մը երգելին, որն որ շատ ժամանակէ ՚ի վեր մոռցած էր: Խըս որ քիչ մը աւելի առաջ զիսաց, լեց հետուանց որ ան երգը՝ հրապարակին մէջ կոյր մը ջութակով կը նուազէր: ուստի այնպէս կարծեց որ նուագարսնին ձայնը հետուանց առած ըլլալուն թէպէտե ըիչ և շատ տկար՝ հետաւորութեան պատճառով, առանց զգալուն իրեն ալ յօժարութիւն մը եկեր էր ան նոյն բանը երգել: Աս ղիպուածին վրայ՝ շատ անդամ զքսանք մը ըրած էր իրեն իր ուղած եղանակը թէլլագրելով՝ գործառան մը բանուոր կնիկներուն, առանց լսելու տալու աննոյն իր ձայնը: Խըսոր կը անմէլ որ կը դադարէին անոնք երգելին, վերստին կը սկսէր ցած ձայնով երգել իր ուղած երգը: անոնք ալ զրեթէ միշտ կը հետևեէին իրեն, առանց լսելու իր ձայնը կամ անոնցմէ մէկը կաս կածի մը երթարու աս բանիս վրայ»:

Առաջնական պատճեն :

Ոստիքս կ նախրայի մէջ Եղաղղացի բևունակիր
մը, երբոր իր սուս խօսելուն համար կցանդիւ-
մանուէր, սաստիկ երգում ընելով լսաւ, Աթէ
սուս է իմ ըսածս, Ըստուած թող յանկարծա-
կի սպաննէ զիս: Խօսքը գեռ բերանն էր, իր ձախ
կողմին պլայ կաթուած մը իշնելով՝ նսյն տեղը
մեռաւ:

Վեր ըլրած աղօթքովը կիրառմբ մեր սրտին ինչ
պէս ըլլալը հասկնալ:

Ուրիշներուն չար կալքը այնքան երկիրդա-
մա չէ մաղի, որչափ որ բուն մերը :

Հանելչյնաւովհետը կրպառմէ թէ իրմօւ
տէրս ըրած մէկ ճամբորդութեանը մէջ ,
Վայսի մայրաքաղաքէն մինչև սամթէ հան-
քէրը շեխօնիկի ձորին , արևմտեան հարա-
ւային կողմը ըստամի երկրին , տհատկ մը
ընտանեցած ծուկեր տեսած է , սրոնցմէ
խխու շատ կան կրսէ , Դիտառքիցայի գե-
ղին մօտ , և արգիրւած է զանոնք սպաննե-
լը : «Ճէ որ բրինձ նետես ջուրին մէջը ,
կրսէ շանելչյ , տաննէն տեկի ձուկերը »
ըստն շատը երեք չորս ոսենաչափ երկայնու-
թիւն ունի , ջուրին երեսը կէլլեն , և ոչ
միայն բրինձը կուտին , հապա բերաննին
ալ կը բանան ու կը իննուն անանեկ որ ձեւ-
քով ալ ուտելիք արուի իրենց . Նաև կը
թողուն որ ձեւքով ալ գկուեն իրենց զը-
լուխը , ինչպէս որ ես ինքնին սասոր փորձը
ըրի : Վա ձուկելը ակռայ ըունին , և իրենց
գլուխը իրատ մեծ է : Վէն նյոյն տեսակէն են
սանոնք որ շնորիկները կէր կանուաննեն :
Վատուսնց նախաճաշիկն ատենը , նաւառ-
տիները կանչեցին աս ձուկերը ջուրին մէջ
բան նետերով , որ իրենց կերակուրին մատ-
նակից ըլլան » : (Քաղուած Կալկապայի ա-
սիսկան լնկեր . օրագրէն :)

Ուստի ու այլ բարեկամութեանը առաջ է դնեած պահանջման վրա:

Կախնի ընազէտներուն կարծիքը՝ պը
Մը լիստուէլինը, առ էր, որ մարդուն ըղի-
ղը՝ ամեն կենդանիներուն ըղեղէն մեծ է։
Մի կիսյ սխալ կարծիք մըն է։ քանզի փի-
ղն ըղեղը խիստ աւելի մեծ է։ և ուրիշ շատ
կենդանիներ ալ կան, ինչպէս են քանի մը-
թուզուններ, պը Ճնշղուկը, շատ փոքր կա-
պիկները եւ որոնց ըղեղը՝ իրենց պատիկու-
թեանը նայելով, աւելի մեծ է քան թէ մե-
րը։ Վագ ուրեմն չէ թէ ըղեղն մեծութիւնն
է որով մարզս կըտարբերի կենդանիներէն,
հապա Վատուծոյ ան շոնչովն է, որ ամենա-
կարող Վատուծ փչեց մեր նախահօրը
Վագամին երեսը։

Այսաւ է ան խօսքը որ կըսեն՝ “Վեր կրօնիքը պիտի փոխենք”։ Քանի կրօնիքը մեղ փոխելու է, ու չէ թէ մենք կրօնիքը։

1. *የኢትዮጵያዊያን*